

\* ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՌՈԶՊԵԿԻ Ն \*

ՅԱԿՈԲ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՂԵՏԸ

ԱՆՏԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐ

ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԵՐ ԵՀ


ԲՈԶԱՐԺԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ



Տպագր. Մ. ՏԵՐ-ՌՈԶՊԵԿԵԱՆ

Ե. ՊՈԼԻ.ԲՈ

1921



ՅԱԿՈՒ ՏԵՐ-ՅԱԿՈՒԹԵԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՂԵՏԸ

ՔԻՄԱԼԱԿԱՆ ԱՐՑՈՒԽՆԵՐ, ԿԱՐՍԻ ԵՒ ԱԼԵՔՍՈՆԴՐՈՎՈՒ  
ԱՆԿՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅ ԲՈՂՈՎԻՆ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ,  
ՑԱՐՉԱԿՄԱՆ ԵՒ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ,  
ՊԱԼՃՎԻՔԵԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

(ԱԿՏԻՎ ՓԱԼԱՅԻԹՈՒԳԹՈՒՅՆ, ԴԻՔԱՅՆԱԳՐԱՅԻՆ ԳՐԱԴ  
ԱՅ ԲԱՆԳՄԱՆԹԻՆ ՊԱՏՃԱՅԲԵՐԸ)

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ՝ ՄԻՐՐԱՅՈՒԼԻ, ՏԵՐ-ՅԱՎԱՅԱՆԻՆ,



Տարբեր. Ա. Տէր ՅԱՎԱՅԱՆԻՆ  
Կ. ՊՈԼԻԿ

1921

## ՆԱԽԱՄՈՒՏ



Հայաստանի վերջին աղէտը այնպիսի վէրք մըն է որ երկար առևն պիտի կոստայ, եւ պիտի բլրտէ մեր սիրտերը, վասն զի, մար ամենէն ուժեղ ակնկալութեանց մէկ բալեին, մօր սիրելի նորաստեղծ հայրենիքը ուսնակիս եղաւ թշնամիէն, զոր կարնլի էր մրանգամ ընդ միշտ փը մազնէլ, եթէ սակայն գաւաճանութիւնը չամապարէր զինակցիլ Քեաւ զիմ Քարապէրիք բանակներուն,

Հայաստանի դէմ թրբական արշաւն ու երիտասարդ հանրապետութեան բայրայումը անաւոր դէպք մըն է որուս բոլոք մանրամասնութիւնները անձկութեամբ կը վնասուին ժողովուրդէն, ձիշդ այս պատճառով է որ անհրաժեշտ կը համարենք ներկայ աշխատութեամբ ամփոփել եւ համադրօրէն զօնն իրարու գէպերն ու փասերը,

Այս զործը որ անշուշտ անթերի չի կրար ըլլալ, աշխատաց ենք կարեի չախով լիավատար ընծոյւ, եւ այս պատճառու օգոստուն ենք ո՛չ միայն Հայաստանի ու Թիֆլիսի թերթերէն, այլ խորհրդարանական վիճականութեանց անփոփուներէն, զիւանազիտական զաղունի թուղթերու հրապարա լումէն, մրլիկական հրատարակութիւններէն եւ Անրօին Լուրի յատկապէս Հայաստան դրչած եւ վերջին աղէտին ականասեռ եղող թղթակցին՝ Գ. Յ. Մուրաստի ինչպէս նաև ուրիշ իրավել անծնաւորութիւններու անծնապէս մեղի տրամադրած ծանօթութիւններէն:

Պիտի զգուշանանք բայարձաւ լ վճի ւներ արձակելէ, այլ պիտի ջանանք իրողութիւնները մասամբ վերլուծելով, աւարկայօրէն ներկայացնել եւ նզրայցութիւնները թողու որ ընթերցողը հանէ,



# ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԱՂԵՏԵՆ ԱՌԱՋ

—+—>00<—+—

— 1 ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Հինէն ի վեր Թուրքերուն համար ամէնէն ատելի բանը եղած է Հայաստանի մը զաղափարը : Անոնք ամէն բանի կը հաւանին , ամէնուն թոյլատու կը գտնուին , բայց երբ կարգը հայերու և Հայաստանի դայ , անսովոր մոլեգնութեամբ մը կը փրփրին : Անոնք կը հաւանին ամբողջ Բումէլիի կոռուստին , կը վարժուին Խզմէրի անջատման և Փոքր Ասիոյ օսար դրաւումներուն , բայց ակուներով խոլ կը կոռուին երբ կարգը թիզ մը հող տալու դայ Հայաստանին :

Այս պատճառով իսկ Հայկական ամէն շարժում՝ նոյնիսկ զաղափարականը , խեղգուած է արիւնի ծովի մը մէջ : Ապա ախւլ Համբարի սրած ջարդի քաղաքականութիւնը սահմոկեցուցիչ կատարելութեան հասցուցին անոր քաղաքականութեան հարազաները որ կը կոչուին «Երիտասարդ Թուրք» :

Հին կամ նոր Թուրքիա՝ մէկ քաղաքականութիւն ունի Հայոց հանգէստ , — բնաջնջել՝ խափանելու համար անոր իրաւագանջումը : Այս գժոխսային մտահոգութեամբ էր որ համաշխարհիկ պատերազմին առիթը շահագործելով , Թուրքերը ուղեցին արմատապէս լուծել հարցը , աւերելով ու ամայացնելով Արեւելեան Նահանջները , և այն ամէն համայնքները որ հայ էին :

Ինչու այս մոլեգին անհաշտութիւնը :

Ես կը կարծեմ երկու պատճառով .

Նախ՝ որովհետեւ կազմուելիք Հայաստանը այն պատռարն է որ իրարմէ պիտի անջատէր Թուրքիան՝ իր ձնուցիչ մայր-երկրէն՝ Թուրքանէն , առ որ կը ձգամին անոնց ամբողջ խոհալները : Հայութիւնը փուշ մըն էր համաթրքութեան կողը միութած :

երկրորդ, որովհետեւ Հայերը երկրին ամէնէն անպաշտան ու—ցրուած ըլլալնուն—տկար տարրն ըլլալով. հայոց կստորածները անպատճիք սրախաղութիւններ գարձած են հինուց ի վեր, և որովհետեւ Հայոց «պաշտպան» տէրութիւնները միշտ լքած են մեզ՝ սեփական շահերու ստացումով, թուրքերուն համար անմարսելի է հայկական խլրատումը, այն բնազդական զայրոյթով զոր կը զգան արեւելեան իշխանները՝ սերնդական սորբուհին մը ըմբռոսառութեան առջեւ:

Այս հոգեբանութեամբ էր որ պարտութեան և զինադուլի կնքումին վաղորդային իսկ թուրքերը, պաշտօնական թէ անպաշտօն ամէն միջոցներով ոգորեցան Հայաստանի կազմութեան դէմ, և Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուցած իրենց նշանաւոր յիշատակալվիրներուն մէջ բարեհաճեցան հաւանիլ միայն ասհմանի պարզ սրբագրութեան մը:


Եւ որպէս զի ժողովրդային հանգամանք մը տրուի թուրքոյ բաժանման դէմ եղած բողոքին, կազմուեցան Ռումիլիի և Անատօնի իրաւունքներու պաշտպան վկուրիւները որոնք սկսան բողոքել նաև Հայաստանի մը կազմութեան դէմ, պնդելով որ այդ հոգեբուն մէջ Հայ չկայ, այլ միայն ի սլամներ :

1919 Յուլիս 23ին էրզրումի մէջ համաժողով մը կազմեցին պատմական հայկական նահանգներու իսլամ կազմակերպութիւնները և էրզրումի այս համաժողովն էր որ եղաւ կորիզը միլլիթէի շարժման որ նոյն Սեպտեմբերին Ահարաստիա գումարուած համաժողովին որոշմամբ յանդեցաւ Քէմալական կառավարութեան հաստատման: Այս համաժողովները քուէարկեցին օսմանեան երկրին անձևոնիւնիւթիւնը և 1919 Հոկտեմբերին Մուսթաֆա Քէմալ յիշատակագիր մը յանձնելով Ամերիկացի զօրավար Հարազօրտ կ'ըսէր թէ «Օսմ. հայրենիի կը համարուին կայսրութեան այն բոլոր երկրամասերը որոնի Բ. Գրան և Դաշնակիցներու միջեւ 918 Հոկտ. 30ին կենուած զինադույի պահու կը գտնուիին բրյական Տիրապետութեան տալ»:

Այսպէս, թուրքերը կը հաւանէին կորուստին միայն այն տեղերուն զոր թշնամին սուրոյ գրաւած էր, իսկ մերժելով

իզմիրի, Թրակիոյ, Կիլիկիոյ և Հայաստանի մասին բԱլիքք ու և է անջասաղական կարգադրութիւն, կը սպառնացին ցվերջ կռութիւ այդպիսի ձեռնարկներու դէմ:

Այսպէս ուրեմն, ինչպէս Ապտիւլ Համբատ և Իթթիհատ, պարտեալ Թուրքիան ալ իր մահամերձիկ տաղնապներուն մէջ կը վճռէր չտալ Հայաստանը: Անատօլուի կառավարութեան կազմութեան նպատակներէն մին էր նաև սաղմառուող Հայաստանը վիժեցնել և պայթեցնել:



## 2—ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ ՅԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Թուրքիրը յուսահատած արեւմուտքէն, բնականարար ուղեցին իրենց քայքայուած քաղաքականութիւնը զօրացնել Առհրդային Ռուսիոյ մերձենալով:

Երբ Պալէէվիքներու միանացին՝ իրենց ճակատագիրը կապած կ'ըլլային մեծ ազգի մը որ կրնար հաշուեյարդարի պահուն նպաստել իրենց: Ասիկա կրկնութիւնն էր 914ի «իմաստութեան» որով Իթթիհատ երկրին ճակատագիրը կապեց Գերմանիոյ բաղդին: Իսկ Մոսկուա ալ կրնար օգտուիլ թրքական այս ինքնամատոյց մեծարանքէն, սպառնալիք մը աւելի խրելու համար «քարիթալիստ» Եւրոպացի կողմէ:

Բայց Քէմալի ձեռքը լէնինի ձեռքին զօդելու համար հարկ էր վերցնել Հայաստանը: Այս պատճառաւ Անատօլուի կառավարութիւնը 920ի սկիզբը սկսած էր զործնապէս զրադիլ Հայաստանի արշաւանքին ծրագրով: Ասիկա կը փայփայէր նաև «երեք գաւառաշներուն թուրքիոյ կցումին իրենց երազը որ 918ին իրականացած էր պահ մը:

920 Ապրիլ 20ին էր որ երզրումի մէջ Քարապէքիր գաշինք մը կնքէր Աղրաբէճանի հնտ, փոխադարձ օգնութեան հիմին զրայ: Թուրքիա յանձն կ'առնէր զինուորական միջամտութիւն այն պարագային երբ Հայաստան յարձակէր Աղրաբէճանի վրայ: Իսկ Աղրաբէճան նոյնը պիտի ընէր երբ

Թուրքիոյ արևելեկան նահանգները տրուէին կամ կցուէին  
Հայաստանի:

Մայիսին Էնկիւրիի պատուիրակները Մոսկուա կ'որթա-  
յին համաձայնութիւն մը կնքելու համար:

Այս պահուն, հայկական ճակատի հրամատար Քեազիմ  
Քարա Պէքիր փաշա արդէն իսկ կ'աւարտէր իր զինուորա-  
կան պատրաստութիւնները և կը հեռազրէր Մուսթաֆա-  
Քէմալի թէ, Հայաստանի մէջ տեղի ունեցող խումական  
ջարգերը դադրեցնելու և հայկական բանակին դէպի էրզբ-  
րում արշաւը արգիլելու համար պէտք է անմըջապէս զրա-  
ւել Սարը Ղամիչը և Սօղանլը կիրճերը:

Այս յարձակման ծրագիրը քննուելով գործադրութիւնը  
յարմար դատուեցաւ և Յունիս Երն հրաման տրուեցաւ Քա-  
րապէքիրի պատրաստութիւն յարձակողականի:

Նոյն միջոցին Մոսկուային վերադարձաւ թուրք պատ-  
ուիրակներէն մէկը, իրեն հետ բերելով Ռուս արտաքին գոր-  
ծոց քօմիսէր (Նախարար) Զիշէրինի նամակները, ուղղուած  
էնկիւրիի Նախարարներուն և ազգ. ժողովին, որով իր յարա-  
նուէր թէ Պարսկաստանի, Հայաստանի և Թուրքիոյ սահ-  
մաններուն հարցը ուռւ կառավարութեան միջամտութեամբ  
և զիւանազիտական միջոցներով կարգադրել կարելի ըլլալով,  
Ռուսիա չէր փափաքիր որ յարձակողականներով խնդիրը  
լուծուի:

Սակայն Թուրքերը այն առարկութեամբ թէ երեք գա-  
ւառներու (Կարս, Արտահան և Պաթում) մէջ թրքական ար-  
շաւը յարձակողական չի նշանակեր, վասն զի անոնք ըստ  
Պրէսթ Լիթովսքի դաշնագրին, ուր սավիէթական Ռուսիա ալ  
ստորագրութիւն ունէր, Թուրքիոյ կը պատկանէին, հր-  
բամայեցին արտագորէն գործել Հայաստանի դէմ:

Քեմականք այսպիսի անակնկալ և արագ չարժումով  
մը կ'ուզէին կատարուած իրողութեան մը առջեւ զնել  
Մոսկուան զոր զիւանազիտական առարկութիւններով պիտի  
օրորէին, մընչեւ որ Կարսը ձեռք ձգէին:

Եւ անզամ մը որ այս բանը յաջողէր, պիտի միանա-  
յին Ազգաէճանի, ու անով Միջին Ասիոյ թուրքերուն, ու-



МАИОД.Н

**Ա. Երի կարգը, ոսմի վրայ, ձախեն առ**

1. Գնդապէս Ծահիսարունի (Երևանի հրամանաւար) 2. Գլխապէս Ետիկարեան (Մարդրամիշի ամելատին վրայ), 3. Սպայակոյշի զնդապէս Վեհիղեան (Կարսի մեջ զերի ինկած), 4. Գնդապէս ճարսաւագէս Ապագեան, 5. Պ. Աւետեան, 6. Տեղակազ Ստեփանեան (Պարուսի հիւպատոսի բարուդար), 7. Գնդապէս Լազարեան (Ա. հեծելազօրաց զունդին մեջ):

**Երկրորդ կարգը նոտած, ձախեն առ**

1. Դրո, 2. Զօր. Միջիկեան (Պատերազմական նախարարի օգնական), 3. Փոխ-զնդապէս Skr-Օհնունեան (Զանկիպազարի կոհուներու սպայակոյշի պէս), 4. Զօր. Նազարսկիկեան (Բնդի. հրամանաւար), 5. Զօր. Բյուռունեան (Կարսի հրամանաւար զերի), 6. Գնդապէս Զալինեան (Ռուսուա կը զըսնուի այժմ):

**Ա. Արքի կարգը, պատկած, ձախեն առ**

1. Մարզիկեան (?) հեռուստար մեռած, 2. զնդ. Արսեն Ծահնագեան (Զանգեզուրի և Զանգիպազարի հերու)

Այս լուսանկարը կը ներկայացնե Հայաստանի զինուորական միութիւնը, կազմուած 1917ին

բով, պիտի կրնացին ի հարկին խիստ ուժ մը կազմել պայշեցվիքութեան դէմ, և անոր հետ համաձայնիլ աւելի նպաստաւոր պայմաններով :

Բայց հիւսիսի արջը չէր քնանար . . . :

### Յ-ԱՌԱՋԻՆ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ԵԿ ՌՈՒՍ. ՄԻԶԱՄՏՈՒԹԻՒՆԸ

1920 Յունիս 18ին էր որ Թուրքերը գործողութեանց սկսան Օլթիի շրջանին մէջ : Սակայն Հայաստան որ տեղեակ էր խմորմանց, հակայարձակումի հրաման տուաւ իր զօրքին : Հայ զօրքը ուժդին թափով յարձակեցաւ և Օլթիի շրջանը մաքրեց Քարասպէքիրի զօրքերէն :

Յունիս 24ին Էնկիւրիի կառավարութեան կողմէ Պէքիր Սամիր կ'առաջարկէ Հայաստանի կառավարութեան գաղրեցը-նել հայկական զօրքերու արշաւը Օլթիի մարզին մէջ, իբր թէ այդ մարզը թրքական հող եղած ըլլար . . .

Սալիքէթական Ռուսիա տեսնելով որ թուրք բանակը, հակառակ Զիչէրինի բաղձանքին, բանի գործողութեանց ձեռնարկած է, և նկատի առնելով որ թրքական կանխահաս ծաւալում մը կրնար իր հաշիւները խսնգարել, աւելի լրջութեամբ վերաբերուեցաւ : Յատկապէս զրկուած սալիքէթական պատուիրակ մը կրզրումի մէջ տեսակցեցաւ թուրք պատուիրակութեան հետ և պահանջեց վճռապէս դադրեցնել Հայաստանի դէմ արշաւանքը :

Թուրքերը, ստիպուած, կասեցուցին իրենց շարժումը, և Էնկիւրիի ազգ ժողովը որոշեց Պէքիր Սամիրի նախագահութեամբ մարմին մը զրկել Մոսկուա, բանակցելու՝ Հայաստանի վերաբերեալ խնդիրներու և Դաշնակիցներու դէմ միասնական գործունէութեան ծրագիր մը զժելու համար :

Պատուիրակութեան մեկնելէն առաջ Էնկիւրիի մեծ աղային ժողովին անունով Մուսթաֆա Քէմալ հետեւեալ հեռագրեց Զիչէրինի . . .

«Մենք համոյինք ծանօթացամբ Ռուսաստանի Խորհրդային հանրապետութեան արտաքին գործոց ժողովրդական խոմանակի 1920 յունիսի 3ին Թուրքիոյ ազգային մած ժողովի անունով ուղղուած համալիր բոլանդակութեան ներքուած է»: Ի պատսպան պատիւ ունիթի հաղորդել հետեւալը.

1. Թուրքիոյ վերաբերեալ գրութիւնները կը կազմեն հիմքը մեր անկեղծ ու լուրջ սկզբունքներուն: Մենք կը կոռիինք արեւմշտեան պետութիւններու ներքանակու անոր համար, որ անոնք խոչընդու կը հանդիսանան այդ սկզբունքներուն կիրառան:

Եթր որ կ'ապահովուի անկեղծ եւ զործնական հոդ, մենք ամբողջութեամբ կը զործադրենք զայն կեանի մէջ:

2. Մենք պիտայօնար կերպով կ'ըլուունինք Ռուսաստանի Խորհրդային հանրապետութեան միջնորդութիւնը Հայաստանի եւ Պարսկաստանի հետ ահմաններ որոշելու զործին մէջ եւ անհրաժեշտ կը համարենք դիւանազիւսական բանակցութիւններու միջոցով լուծել այդ խնդիրը:

3. Մենք կը վախճանի հարեւան անվիճակի Թուրքիայի հողամասերու ժողովութիւն կոռուպտի ենթակուելին ուր արեւմշտեան հերքրիսայիսներն իրենց յատուկ սփսկեմով, արևիստական խմբակցութիւններ ու մեծամասնութիւններ են ստեղծած:

Այդ դրութիւնը վերցնելու համար մեզ անհրաժեշտ եր շուստիոյ կերպով գրաւել այդ երեք շրջաններու (Կարսի, Պարումի եւ Արտահանի) մէկ բանի կետերը, բայց ձեր համակի ներկանութիւնները մենք յետաձեգինք այդ զործողութիւնները:

Կը խնդրեմ գաղրեցնել Հայերու յարակումները մեր ժողովուրդի վրայ եւ շուտով ներկայացնել ձեր առաջարկը միջնորդութեան համար:

4. Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր վիազօր ներկայացուցիչները ձափքան են եւ կ'ապասեն երգուում: Անոնք վիազօրուած էն հաստատելու բարախարան կայուն յարաքերութիւններ խորհրդային հանրապետութեանդ ներքուած: Մեր բարեկարական կասպ Խորհրդային հանրապետութեան ներքուածութեան մէջ ուշացեր եւ մեր հարեւաններու կողմէ յարուցուած դժուարութիւններու պատճ-

ոով։ Մենք շատ կը ցանկանի փոքրացնել այդ կապի հաստատումը, կը խնդրենք ըստ կարելույն աջակցութիւն՝ խորհրդային հանրապետութեան կողմէ։

Կը սպասենք խորհրդային հանրապետութեան լիազօր մերկայացուցիչներու զալուսին, միասինի անդամներով միասին։

4. Մենք չենք սահմանափակուիր մեր փրկութեան եւ անկախութեան պաշտպանութեամբ, այլ խոչընդունելոր կը ստեղծենք արեւութեան հարեւիալիսներու դեմ, որպէս զի ամոնիքուր ժողովուրդը խաղաղիք չի դարձնեն իրենց ձեռքը։ Մենք հաւասացած ենք որ այսպէսով մենք կը ծառայենք համայն մարդկութեան։ Մենք բարդաւոր ենք այն յոյսով որ կարող ենք զործական նետեանիներ սպասել միացնեալ մուս եւ թուր ժողովուրդներու մեր բարեկամութենեն։

Արտաֆին զործոց Պ. ժողովրդական հօմիակր. եւ բարդաւոր եմ հաղորդեկու որ ինչպէս թուրքուց ազգ. ժողովը, այնպէս ազ թուր ժողովուրդը ուրախութեամբ բնիդունց մեր քրած խոստումը որ ե կապ հաստատել խորհրդային հանրապետութեանդ նիս։

Առանձնապէս մեծ նշանակութիւն տալով ասոր, ազգ. ժողովն ու թուր ժողովուրդը իր անհուն բերերանիքը կը յայտնեն Զեր՝ դեսպի թուրքիան տածած համարականին առիւ։ Տերեկայ պահերազմին մէջ։

Ազգային ժողովի նախագահ  
ՄՈՒՍԹԱՅԱ. ՔԵՄՈՒ.

#### 4 — ՄՈՍԿՈՒԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի գէմ արշաւանքին արգիլուիլը բնականաբար անդործ չպիտի թողուր էնկիւրիի կառավարութիւնը։ Ընդհակառակը, անիկա փութացուց ոուսնւթուրք համաձայնութիւնը։

Արդէն մասնաւոր թուրք պատուիրակութիւնն մը մեկնածէր Մոսկուա ուր Զիէրին սիրալիր ընդունելութիւնն մը ըրաւ

անոր, վասնզի այդպէսով պալչէվիքեան գաղափարը Միջերկրական փոխադրելու հսաւորութիւն կը ստեղծուէր: Թուրք նախկին կայսրութեան ազգայնական ժառանգորդը ուուսական նախկին կայսրութեան համայնալար ժառանգորդին հետ ձեռք ձեռքի պիտի տար՝ «հսարակաց թշնամի»ին՝ եւ բարպական էմբէրիալիզմին դէմ: Ասոնք իրար զօրացնելով իր քենց պայքարը զօրացուցած պիտի ըլլային: Թուրքիա՝ իր կոնսակը պիտի ապահովէր, իսկ Ռուսիա կովկասը պալչէվիքացնելու լաւագոյն զէնքը ձեռք պիտի առնէր: Երկու լարախաղացներ էին անոնք, նոյն թելին վրայ խաղացող:

Մոսկուայի բանակցութեանց հետեւանքով հետեւեալ հիմն վրայ համաձայնութիւն մը կնքուեցաւ խորհրդային Ռուսաստանի և ազգայնական Թուրքիոյ միջեւ: —

1.—Թուրքիա կը յայտարուի անկախ:

2.—Թրքական անվիճելի նողամասերը պիտի կցուին Թուրքիոյ:

3.—Արարիա եւ Սուրիա անկախ պետուրին կը հրաշակուին:

4.—Թրքանայտատանը, Քիւրէիսրանը, Լազիստանը, Պարումի շրջանը եւ Թրակիան իրենց ժողովուրդին բաւով վրառուելի նակատագրին պիտի բողուին. համրաքուէն պիտի կատարուի երբ բոլոր փախատականներն ու գաղրականները վերադառնան իրենց տեղերը:

5.—Ազգային փոքրամասնուրեանց պահանջուրինք:

6.—Նեղուցներու նարցին լուծումը պէսք ե բողուի Սու Շովի ափումք գտնուող պետուրեանց:

7.—Օսմաններու սնիսական նակակռուին, բարիբալասիօններու, եւ սնիսական ազգեցուրեանց շրջնակիներու ջրնցում:

8.—Հայաստանի եւ Պարսկաստանի նես սահմանագծան սորին պէսք ե ինմ ծառայեն ազգերու ինքնորուման եւ մեծամասնուրեան սկզբունքները: Խարիրդային Ռուսաստան պատրաստ է տանգրգուուած կողմերու հրաւերով, կատարել միջնորդի դերը, սահմանագծանց առքիւ:

## 5 — ՀԱՅԵՐԸ ԻՆՉ ԿՇՆԷՒՆ ԱՅՍ ՊԱՀՈՒՆ

Դաշնակիցները կ'ուզէին որ կովկաս պատճել մը ըլլայ պաշէվիքեան յործանքին դէմ։ Այս պատճառու քաղաքական պղատօնական քաջալերանքներ կ'ընծայէին անոնց, հակառակ անոր որ ուստականութիւնը հզօր էր Վրաստանի, Հայաստանի և Աղբակճանի մէջ ալ։ Եւրոպայի համակրանքին ձրի հաւաստիքներէն մին եղաւ 920ի սկիզբները գոյապէս (de facto) ճանաչումը կովկասեան երեք հանրապետութեանց։ Ասով անոնք քայլ մը առաջ քաշուած կ'ըլլային դէպի միջազգային պաշտօնականացում։

Սակայն այս քայլն իր հականարուածը ունեցաւ։ Պաշտիքները Եւրոպայի խօսքի զէնքիքուն, դրական զէնքիքով պատասխանեցին, ձգմեցին Հիւսիսային Կովկասը, մտան Տաղսթան, և ճաշելով Աղբակճանի վրայ, զայն պաշէվիքացուցին և ձեռք դրին Պագուի նաւթանորերուն, որոնց համար միջազգային մրցակցութիւն մը կար։ Ապրիլին խորհրդային կ'ըլլար Խոլամ Աղբակճան։

Այս հարուածին ցնցումները տարածուեցան նաեւ Վրաստան և Հայաստան, որոնք, մօտաւոր հակայական վտանգին ու Համաձայնական քաղաքականութեան հեռանկարին միջև տատանելով, չկրցան վճռական շարժումով մը այս կամ այն կողմը հակիլ։ Պատճառը պարզ էր։ Դաշնակիցները չէին կրնար զօրք դրկել Կովկասի լեռները, բնիկ ժողովուրդին սկաշտապանութեան համար, իսկ Խուսերը կը սպառնային կը լանել նորակատզմ այդ փոքր պետութիւնները։

Վրաստանը իր քաղաքական ճարպիկութեան նոր ապացոյց մըն ալ տուաւ անմիջապէս բանակցելով Մոսկուայի հետ և կնքուած պայմանագրով մը իր անկախութիւնն ապահովեց, կարենալով գոնէ բաւական ժամանակի համար հեռու պահել պաշէվիքեան վտանգը իր հողէն։

Երբ Աղբակճան խոնարհած էր և Վրաստան՝ իրաւախոհ, Հայաստան ալ ստիպուած էր շարժիլ քիչ մը այդ ուղղութեամբ։ Զիչերինի հրաւէրին վրայ Երեւանի կառավարու-

թեան կողմէ Ասրհրդաբանի նախագահ Պ. Լեւոն Շանթի-  
զիսաւորութեամբ մարմին մը զնաց Մոսկուա և սկսան խօ-  
սակցութիւն մը որ չի վերջացաւ ամիսներով և հայ պատ-  
ռիբակութիւնը վերագրածաւ ձեռնունայն :

Հայաստան որ ընդհանուր պատերազմի սկիզբը ինքնին-  
քը զոհաբերած էր Դաշնակիցներու կողքին կանգնելով, կը  
ջանար խստօրէն հաւատարիմ մնալ Եւրոպական քաղաքա-  
կանութեան, քանի որ Թրքահաստանը—Հայկական պահանջ-  
մանց առանցքը—գերազանցապէս ու միայն պիտի լուծուէր  
յաղթական Եւրոպայի կողմէ, որ ամէն նիւթական ու բա-  
րոյական քաջալեր կը խստանար Երիտասարդ Հայաստանին :

Մինչ այս մինչ այն, նոյն պահուն էր որ ինկիւրի և  
Մոսկուա կը համաձայնէին . . .

Թէ Հայաստանի կառավարութիւնը թուրքերուն այս  
մերձեցումը զիսոնալով հանդերձ—մերձեցում որուն նրապա-  
տակներէն մին Հայաստանի գէմ էր,—ի՞նք էր որ աւելի  
անհաշտ եղաւ, թէ Լինինի կառավարութիւնը, այդ մեղի ան-  
յայտ կը մնայ: Միայն թէ, Հայկական կառավարութիւնը  
պատասխանատուութեան ծանրութեան մը տակ կ'իրայ, ե-  
թէ իսկապէս կարելի էր Վրաստանի պէս դաշինք մը կ'սփել  
Պալչէվիկներուն հետ և չի կնքեց, անիմաստ ու անհեռա-  
տես պնդութեամբ մը :

Պահ մը նոյնիսկ խնդիր ծագեցաւ Երեւանի և Մոսկու-  
այի միջեւ այս առմիւ: Զիչերին որ դադրեցուցած էր Մոս-  
կուայի բանակցութիւնները, պահանջած էր որ անոնք փո-  
խադրուին Երեւան: Բայց հայկական դահիճը մերժած էր  
անմիջապէս սկսիլ պալչէվիկեան պատուիրակ Լըկրանի հետ-  
խօսակցութիւնը, մինչեւ որ Պ. Շանթի պատուիրակութիւ-  
նը դառնալով իրադեկ ընէր զինքը բանակցութեանց ընթաց-  
քին :

Այսուհանդերձ, պալչէվիքեան ալիքը որ Մայիս մէկին-  
յանկարձ պայմանական առաջարկ ու գործադրութեամբ մասնաւորաբար Ալեք-  
սանրուապօլի մէջ և խիստ զապումի մը հնթարկուած էր, իբ-  
նետքերը կը պահէր Հայաստանի ամէն կողմը: Մասնաւո-  
րաբար արեւելեան սահմանին վրայ, խմորումները կը շա-  
րունակուէին սպառնական հանգամանքով մը :

## 6—ՀԱՅ - ԹԱԼԵՆՎԻՔ ԶԻՆԱԴԱՐԱՐԸ

Մինչ մէկ կողմէն լըկրան Երեւանի մէջ կը ջանար Հայաստանը հպատակեցնել, միւս կողմէ քաղաքական այս ձեռնարկին ուժ կու տային խորհրդային գօրքերը, որ կը շարժէին դէպի հայկական սահմանները: Կոփուը սկսած էր Հայոց և Ռուսաց միջեւ:

Իրերու արտառոց զուգագիտութեամբ մը, այն պահուն երբ Հայաստանի ներկայացուցիչը Սէվրի մէջ օգոստոս 10ին, հղորներու հետ աթոռակից, կը ստորագրիէր Հայաստանի միշտագային նութեագործման վճռական մուրհակը, — Թթքական դաշնագիրը, — անդին նոյն օրն իսկ, Երեւանի մէջ, լըկրանի և հազորդակցութեան նախարար Արշակ Զամալեամիու ինստամարութեան նախարար Արտաշէս Բարալեանի միջեւ կը կնքուէր զինագագարի գաւինք մը, հետեւեալ պայմաններով.

Խորհրդային Ռուսաստան կ'ընդունի Հայաստանի կատարեալ անկախութիւնն ու ինքնուրենութիւնը:

Օգոստոս 10ը ժամը 12ին կը դադրին ռազմական զորագուրիւնները Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի զօրքեւուն միջեւ:

Ռազմական գործողութեանց դադարման նես միասին կը դադրին նաև զինուրական ուժերու ամեն տեսակի խմբաւում, երկու կողմեն եւս, ինչպէս վիճելի նոյնպէս սահմանամերձ ռջանելու մէջ:

Հայաստանի և Ազգականի միջեւ գոյութիւն ունեցող հողային վիճելի հարցերու խաղաղ լուծումը հիմք պիտի կազմէ, Հայաստանի Հանրապետութեան և Խորհրդային Ռուսաստանի միջեւ կինուելի հաւաքանագրին:

Նախարարի և ձուլֆայի երկարուղիին շահագործման իրաւունքը վերապահուած է նայկական երկարուղային վարչութեան:

Սամբերական Ռուսաստանը իր չեղոք (այսինքն ոչ բուրգ եւ ոչ ալ նայ) զօրքերու միջոցով ժամանակաւոր կերպով պիտի գրաւէ նախիջնաւանը, Զանգեզուրը եւ Գարաբաղը: Այս

գրաւումը սակայն չպիսի կանխորու այդ հողամասերու վերջնական բաղդը:

\*  
\* \*

Այս դաշնագրով սակայն չէին մարտծ հայեւոռուս թշնամութիւնները :

Պալշէվիք «չէզոք» զօրքերը մտնելով այդ հողամասերուն մէջ սկսան իրենց սովորական գնդակահարման, հաւածանքի և թալանի քաղաքականութիւնը : Անոնք նոյնիսկ զինուորադրեցին տեղացիները և զրկեցին հեռաւոր ճակատներ :

Դափաննի ժողովուրդը որ ինքզինքը կը կառավարէր իր ուժով, մերժած ըլլալով օտար միջամտութիւն, Պալշէվիքները զինուորական զործողութեանց սկսան անոր դէմ :

Զանգեզուրի մէջ Հայերը կոիւի մտան ոռւսական զօրքերու հետ :

Ազերի և թուրք զործակալներն ու զօրքեր ալ զործի կը խառնուէին յաճախ Ռուսերու հետ, այնպէս որ, նոյն չէզոք զօտիներուն և շրջակայ հայկական հողամասերուն մէջ դժոհութիւնը, խառնութիւնը, ըմբռատութիւնը մշտական խառնարանի մը պէս կ'եռեւեփէր սպառնալից :

Հայերու և Ռուսերու յաւերժացող այս պայքարը ինպաստ իրեն շահագործելու համար այնքան լաւագոյն առիթ մը կրնա՞ր անստիս ընել էնկւրիփադուէսը, որուն ջընքանի մը ամիսը առաջ բաց մնացած ու պոչէն ետ քաշուած էր, երբ փորձուած էր մտնել հայկական այգին :

Ուստի, Անատօլուի կառավարութիւնը օրակարգի վրայ հանեց դարձեալ հայկական արշաւանքը :



## 7—ԴԻՄՈՒՄ ՀԱՅԵՐՈՒ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵԼՈՒ ՀԱՍՄՐ

Թուրքերը միլի շարժումը ստեղծած էին անգործութեան մասնելու համար աղթական Եւրոպայի պարտադրելիք հաշտութեան դաշինքը : Եւ որովհետեւ ինչ որ զէնքով կարելի է ձեռք բերել, նախապատիւ է միշտ դիւանագիտութեամբ շահիլ, անոնք ճնշողական մասնակի միջոցներով և Մոսկովայի հետ իրենց համաձայնութիւնով, կը յուսային մեղմացել Հայոց մոլեուանդ համաձայնասիրտթիւնը :

Ուստի, մէկ կողմէ երբ Պալչէվիքներն ու Ազէրիները արեւելքէն կը ճնշէին Հայաստանը, ինքը, Քէմալի կառավարութիւնը շարունակելով հանդիրձ հայկական սահմանին մէջ Թուրքերն ու Քիւրտերը զրգուելու և զինելու իր քաղաքականութիւնը, կը ջանար զիւանագիտութեամբ ալ զործել :

Իր նպատակն էր Հայաստանը շահիլ եթէ կարելի է առանց արքանեղութեան և նոյն իսկ յանձնառու էր իր յաւակնութիւններէն զիջումներ ընել, որպէս զի Հայաստան բաժնուի Դաշնակիցներէն և եթէ բարեկամ ալ չըլլայ, զէթ բարեացակամ և վառանելի չէզոք մը դասնայ :

Այս պատճառաւ օր մը Երեւան հասած էին երկութուրք պատուիրակներ, որոնցմէ մին կը խօսէր յանուն Պոլիսի և միւսը յանուն Էնկիւրիֆի :

ԱՅՆՔ Ըսին հայկական կառավարութեան .

— Զեզի հետ հաւաձայնելու համար մննք միարան ենք : Էնկիւրիֆի ըրածը Պոլիս կ'ընդունի, Պոլաոյ ըրածը Էնկիւրի չէ մերժեր : Որուն հետ որ կ'ուզէք համաձայնեցէք : Այդ համաձայնութիւնը լնդունելի ոխտի ըլլայ հաւասարապէս թէ Ֆէրիտ փաշային և թէ Մուսթաֆա Քէմալ փաշային համար :

Այս պատուիրակները մէկ պայման ունէին Հայոց համար .— Մերժել Սկիրի դաշնագիրը և Հայաստանի սահմաններուն մասին պայմանագիր մը կինել :

ԱՅՆՔ կ'առաջարկէին սա տեսակ սահման մը . Երեւանում հանրապետութիւնը պիտի ընդարձակուէր զէսփի Վան և անկից գուգի հուտիս բարձր առ առ պիտի համեմ Մեւ Մուլ

ուր Ռիզէի նաևահանգիստը պիտի թողուէր Հայոց, սակայն էրզբիում քաղաքը պիտի մնար Թուրքիոյ:

Անոնք կը ջանային համոզել այս սահմանին առթիւ յայտնելով թէ արդէն Սան Ռէմոյի խորհրդաժողովին մէջ Խոալիս պնդած էր էրզբիումը Թուրքերուն թողլու պէտքին վրայ որպէս զի միջնաբերդ մը ըլլայ ուռասկան հոսանքին դէմ, և թէ, իբր թէ Անգլիա ալ հակառակ չէ եղեր այսպիսի ծրագրի մը:

Սակայն այն պահուն երբ Դաշնակիցները Օգոստոս 10ի դաշնաքով արդէն Հայաստանի հողամաս կը հոչակէին Վանի, Էրզրումի, Պիտիսի և Տրապիզոնի նաև անգները ամբողջովին կամ մասամբ, բնականաբար ո և է հայկական կտոռավարութիւն չէր կրնար իրաւախոն ըլլալ այնպիսի առաջարկի մը որ սահմանեալ հողամասին հազիւ մէկ փշրանքը կուտար միայն:

Թուրք պատուիրակները երկար փաստարանեցին իրենց պահանջը: Պնդեցին թէ Հայաստան կրնայ ըլլալ որ զդայ, թէ Համաձայնականք հակառակ խոսառութիւնը ո և է իրական օդնութիւն չին ընձեռեր, քանի որ քանիցս յայտարարեցին թէ չին կրնար զոհողութիւն ընել ուրիշներու համար, թէ Հայերը խորհրդային Ռուսաստանն ալ իրենց թշնա ի գարձուցած են Պալչէվիքներու դէմ հալածանքով, և թէ Ռուսիա ու Թուրքիա իր երկու դաշնադիր կողմեր, երբ սեղմեն Հայաստանը երկու կողմէն, այն ատեն, փճացումը վերջնական պիտի ըլլայ:

Այս բոլոր պատճառարանութիւնները, որքան ալ ճըշդութիւններ պարունակէին, չին կրնար իր զոյութեան երիզը Դաշնակիցներու գլանին վրայ զնող հայութիւնը տարհամոզել և հեռացնել զայն իր երկարամեայ քաղաքականութենէն, որ էր միշտ քաղաքակիրթ Եւրոպայի հետ ըլլալ և իր ճակատագիրը կապել անոր անիւին:

Ահա թէ ինչո՞ւ թուրք պատուիրակները մեկնեցան Երեւանէն իրենց հետ տանելով բացարձակ մերժում:

(Այս բանակցութիւնը թէեւ զավոնի մնացած է, սակայն Երեւանի խորհրդարանին նոյ. 11ի նիտիին մէջ ինորոյ առարկայ եղած է.)

## 8. -ԱՐԵԱԿԱՆՔԻՆ ՕԴՈՒՏՆԵՐԸ

Թուրքերը այլեւս ժամանակը հասած համարեցին գործի սկսելու : Հայաստանի դէմ արշաւանքը իրենց կը ժամէր հետեւեալ պատճառներով .—

Ա .—Յանալ դէպի թուրան և դէպի «գաշնակից» խորհրդային Ռուսաստան տանող ճամբաները :

Բ .—Ապահովել Ազրպէճանի հետ իր միացումը , որով , պիտի կրնար , ի հարկին , սեղմ ուժ մը կազմել ի նպաստ կամ ընդդէմ Պաշէվիքութեան , պարագաներու պահնջանց համաձայն ,

Գ .—Ճղմել Հայաստանը և այսպէս լուծել Հայկական Հարցը իր սուրբին ծայրովը , Աէլրի դաշնագիրը պատուած հռչակելով :

Դ .—Եթէ չի կարենար իսկ բնաջնջել Հայաստանը , գէթ զրաւելով Կարսը կամ չըջակայքը , արգելել Թրքահայաստանի նահանգներուն կցումը երեւանի հանրապետութեան :

Ե .—Սունց պատերազմի բաղդը յայտնի ըլլալու , ճընշում բանեցնել որպէս զի Հայերը ինքնաբերաբար հողային զիջումներ ընեն և համաձայնին :

Զ .—Աւարտելով հայկական ճակատին վրայ գործողութիւնները , այստեղի զօրքերը փոխազրել հելլէն ճակատը . հոն կատարելու համար վճռական և միահամուռ յարձակում մը :

Է .—Դարմանել արեւմուտքի կողմը իր կրած զինուուրական պարագաներու , որոնք թէ էնկիրրիի իշխանութիւնը վարկարեկելու և թէ զօրքը բարոյալքելու հանգամանքըն ունէին : Թուրք զօրքը դիւրին Հայ ռորսախին վրայ տարած յաղթանակով մը պիտի կրնար թէ իր բարոյականը բարձրացնել և թէ՝ կառավարութեան վարկը :

Ը .—Թրքական իշխանութիւնը տարածել Մասիսի և Բարթողի շրջակայքը բնակող իսլամներուն վրայ , որոնք իր թէ մշտական հալածանքի ենթակայ էին հայկական իշխանութեանց կողմէ :

Թ .— Զբաղեցնել հայկական ուժերը որպէս զի Աղբալէ-  
ճան կարենայ ազատօրէն գործադրել Հայոց հետ վիճելի հո-  
գամասերու մասին իր ծրագիրները :

Այս բաղմաթիւ հեռանկարներով էր որ Թուրքերը կը  
փորձուէին Հայաստան արշաւել :

## — 9. ՔԱՐԱ ՊԵՔԻՐԻ ՅԱՐՈՒՑԱԾ ՎԷՃԸ

Սակայն այդ պահուն յանկարծ վէճ մը ծագեցաւ Մուս-  
թաֆա Քէմալի ու Քարապէքիրի միջեւ : Ինչպէս սովորու-  
թիւն է, կ'երեւի ազգեցութեան պայքար մը պայմեցաւ եր-  
կու պետերուն միջեւ : Քարապէքիր և Սերաստիոց զօրամա-  
սին հրամանատար Սալահէտին ո'վ գիտէ ի՞նչ պատճառնե-  
րով նախ համամիտ չեղաւ, Հայաստանի դէմ արշաւանքի մը :  
Այս անհամաձայնութեան մասին այնքան զրոյցներ եղան որ  
իր թէ Քարապէքիր հաջակեց իր շրջանին անջատումը էն-  
կիւրիէն :

Աւելորդ է ըսել թէ այս բոլոր լուրերուն ճշգութիւնը  
կարելի չէ մեղի համար հաստատել, միայն թէ, կ'երեւի  
այս վէճին միջամտած է Էնկիւրիի Ազգ . Ժողովը որ Օգոստ .  
1ի նիստին մէջ զբազած է այդ խնդրով և հետեւանը  
զբած Քարապէքիրի : (Ասիկա Երեւանի Ռազմիկ պաշտօնա-  
թիւրին ստացած տեղեկութիւնն է)

«Ժողովը նկատելով կացութեան փափկութիւնը և այն  
վտանգը որ առաջ է եկած Յունաստանի յանկարծական յար-  
ձակումով, երբէք չէ յուսահատած իր բնած դիրքին համար,  
քանի որ Երզրումի համագումարէն ի վեր նկատի ունէր այդ  
վտանգը և հետեւարար համապատասխան կարգադրութիւն-  
թիւններ էր ըրած : Ինչպէս կ'երեւի ցարդ զօրաբանակի հրա-  
մանատարութեան հետ փոխանակուած գաղտնի թղթակցու-  
թիւններէն, այն գործողութիւնները որ պիտի ճշգին մեր ազ-  
գին, և նոյն իսկ խլամական աշխարհին ապադան , Անասո-

լուէն աւելի եւրոպական ճակատի հւ կեղրոնական Ապիայի շուրջը կը դառնան : Այս երկիրները արիւնհեղութեան մէջ են : Թուրք բանակը ազգին պիտի ապահովէ այն ազառութիւնը զոր խոստացած է : Գործերն այսպէս ըլլալով , բոլոր հայրենակիցները տիտոր են իմանալով ձեր անջատողական ձգութիմները , դուք որ կը գանուիք մեր ամբողջ վատահութիւնը վայելող երկու զօրաբանակներու գլուխք , մինչ մեր թշնամիները կը սպասեն մեր ջլատման ու մեր միտթեան քակտուելուն որպէս զի ուրախանան . . . «Եւայլն» :

Այս նամակով Էնկիւրիի Ազգ . Մեծ ժողովը դաւաճան կը համարէր ամէն անոնք որ այս ճգնաժամային բոպէին կը լքեն միաբանութիւնը : Ի վերջոյ նաև ակալը հրահանգներ կուտար Քարապէքիրի , որպէս զի զանոնք զործադրէ հայկական ճակապին վրայ . . .

Կ'երեւի այսպէսով փակուեցաւ Քարապէքիր—Քէմալ միջադէպը և Հայաստանի արշաւանքն առաւ գործնական քայլ մը :

## 10—ՄՈՍԿՈՒԱՅԻ ԵՒ ՎՐԱՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ

920 Աեպուեմբեր 7ին էրզրումի 15րդ զօրաբանակի հրամանատար Քեազիմ Քարապէքիր , ստացած հրաւէրին վրայ կը հասնէր Էնկիւրի , ուր յաջորդ օրն իսկ տեղի կ'ունենար պատերազմական գերազոյն խորհուրդ մը նախագահութեամբ Մուսթաֆա Քէմալի : Կը մասնակցէին Անսատօւլի նշանաւոր զինուորականները , Ահմէտ Ֆէզզի , Մուհիտաբին , Ալի Ֆուլատ Նիհատ և Նուրէտափին վաշանները և ընդհանուր սպայակոյտի պետ Բամէթ պէջ :

Քեազիմ ՔարաՊ Պէքիր յայտարարեց թէ Հայաստանի դէմ լնդհանուր յարձակողական մը անհրաժեշտ էր , տրուած ըլլալով որ Պալչէվիքներու հետ հաղորդակցութեան միակ

ճամբան անընդհատ թրքական հողամասի մէջ հայկական խուժութերու կողմէ կտրուելու վասնզին տակ է :

Ժողովը հարցուց անոր թէ իր զօրքերը բաւակա՞ն էին և ապահով էր Քէմալական բանակներուն կատարեալ յաջուզութեան մասին : Քեազիմ Քարա Պէքիր ունէր 4 զօրաբաժին, որուն երկուքը Ռէմզիի հրամաններուն տակ կը գրանուէին : Այս զօրաբաժիններէն խրաքանչիւրը ունէր մօտ 4—5000 զօրք և պիտի օժանդակուէր թրքական ու քրդական անկանոն ուժերու կողմէ : Բայց Քեազիմի արհեւելեան ճակատի թրքական հրետանին, թէև անկատար՝ բայց բաւարար էր :


Սակայն և այնպէս կէտ մը կը մնար մութ Մուսթաֆա Քէմալի համար : Հայաստանի գէմ յարձակման մը պարագային, կը մնար զիտնալ թէ ի՞նչ պիտի ըլլար Վրաստանի ընթացքը, որ ինչպէս յայտնի է, թուով պղոտիկ բայց լաւ կազմակերպուած բանակ մը ունէր : Կը մնար ապահովել զործողութեանց ազատութիւնը թէ՝ Վրաստանի և թէ Ռուսիոյ կողմէն : Թուրքերը չընուցան այդ քաղաքական ձեռնարկները :

Մուսթաֆա Քէմալ այս մասին սիրար հանդարտեցնելու համար անթել հեռազբով զիմում կատարեց Պազու, ուր կը գտնուէր ասիստական ժողովուրդներու քօնկրէին մօտ թրքական պատուիրակութիւնը : Ռէմզի փաշա որ հոն կը գտնուէր պաշտօն ստանձնեց պատրաստելու գետինը Պազուի մէջ և աշխատեցաւ շահիլ իր կողմը Ազրաքէճան—Պալչէզիք խումբերը :

Միւս կողմէ, քօնկրէին պատուիրակներէն երկրագործական նախարար նախարար Եռլուքի Քէմալ գաղանի պաշտօն ստանձնեց Թիֆլիզի մէջ և թողուց Պազուն գէմի Վրաստան մեկնելու համար :

Մէկ քանի օր յետոյ, Եռլուքի Քէմալի նախագահած թրքական պատուիրակութիւնը Թիֆլիզ կը հասնէր և կ'իջնէր 0թէլ տ'Օրիան, ուր սենեակներ պահուած էին իրեն համար : Բայց ազգայնական նախարարը պարտաւորուած էր ամենախիստ զաղանիք պահելու համար անձանաչ մնալ :

*bərkətənmiş hələq, Qazanqılı həqiqət rəyli*



Յաջորդ օրը, Եռւսուփ Քէմալ կ'ընդունուեր Վրաստանի վարչապետ Մ. Ժոտանիայէ և յետոյ արտաքին գործոց նախարար Կէկէչկօրիէ։ Տեսակցութիւնը տեւեց աւելի քան մէկ ժամ և որուն յաջորդեց մտերմական ճաշկերոյթ մը կովկասեան Ակումբին մէջ։ Եռւսուփ Քէմալի պաշտօնը վերջացած էր։ Ո՞ն զուտ խորհրդակցական ընոյթ ունէր և տեւեց խիստ կարծ։ Թուրք պատուիրակը երկու օր յետու կը մեկնէր Թիֆլիսի մէջ Սավեկիթներու դեսպան Քիրօֆի հետ վերջին տեսակցութենէ մը վերջ։

Քիրօֆ կը յաջորդէր կոմս Պէքէնտօրֆի որ կը գտնուէր Պագու՝ Զինօվիէֆի մօտ, Ներկայ զանուելու համար ասիական ժամանակուրդներու Քօնկրէին։

Եռւսուփ Քէմալ Աղբակէնան վերադարձին իր պաշտօնին մասին տեղեկութիւններ հաղորդեց Պէքիր Սամիթի նախագահած թրքական պատուիրակութեան։ Այս վերջինը սակայն ոչ մէկ պատասխան տուալ էնկիւրիի, առանց նախապէս տեսակցելու Սավեկիթներու պատուիրակութեան հետ։ Ինչ որ ալ ըլլար, յայտնի եղած էր թէ Հայ—Քէմալական կոխի մը պարագային, Վրաստան խիստ չէղոք պիտի մնար։ Այս ինդիրը կը կայսենար միմիտյն Սավեկիթներու հետ համաձայնելու մէջ, ինչ որ եղաւ։

Յառաջի մասնաւոր տեղեկութեանց նայելով հայկական արշաւանքին արտօնութիւնը ստանալու համար էնդէր փաշա որ Պագուի համաժողովին կը մասնակցէր, յատկապէս Մովկուա զնաց և այդ մասին համաձայնութեան մը գալով Լէնինի կառավարութեան հետ, վերադարձաւ Պագու։

Պագու հեռագրեց այն ատեն էնկիւրիի անթել հեռագրի կայանին՝ հետեւեալ լակոնական հեռազիրը։— «Ճամբան» ազատ»։

Րէմզի զնաց յետոյ իր պաշտօնասահեղին ի զլուխ 13րդ գորարանակին որ սկսած շարժիլ դէպի հայկական սահմանադլուխը։

Սեպտ. 19ին, պատերազմական վիճակը հաղորդուեցաւ զօրքերուն, բայց գործողութեանց սկսման համար սպառուեցաւ Քեազիմ Քարապէքիրի որ մեկնելէ առաջ իր ծրա-

գիրը անվթելով հաղորդեց Պագու :

Մինչ այս մինչ այն, զօրքերը պատրաստուած էին եւ ընդհանուր յարձակումը սկսաւ Սեպտ. 21ին :

Ենկիւրիի կառավարութիւնը այս բոլոր գործողութեանց և շարժումներուն մասին խիստ գաղտնիք պահնեց և յարձուկումը սկսաւ անակնկալ կերպով, ոոյնիւ օրինաւորապէս պատերազմ յայտարարելու ընկալեալ սովորութիւնը սանաւկոյն ընելով :



## || — ԿՈՂԲԻ ԵՒ ՕԼԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՒՈՒՄՆԵՐԸ

Թուրք բանակին ընդհ. յարձակողականէն տռաջ արդէն հրոսակային կոփւները անպակաս էին հայեթուրք սահմանին վրայ և շրջակայքը :

Թուրքական ասպատակութեանց կեղրոն մը եղած էին կողբի և կաղզուանի մարզերը : Արարատի և Բարթողի լեռնալանջին վրայ բնակող քիւրտ հրոսակներ յաճախ թուրք սպաններու առաջնորդութեամբ կը յարձակէին կողրի շրջակայ հայ գիւղերուն վրայ : Կողրի շրջանը ոռուսական տիրապետութեան օրով ալ աւազակային շրջան մըն էր :

Օգոստոսի վերջերը և Սեպտ.ի սկիզբը թուրք-ազէրի համաձայնութեամբ տնտեսական պօյքօթ մը սկսաւ Հայաստանի դէմ: Ազրակէճան կաթիլ մը քարիւղ չէր տար, այնպէս որ, հայկական կառախումքերը հազար դժուարութիւններով և փայտ վառելով դժուարաւ կրնային երթեւեկել: Թուրքերը, արգիլելու համար 0լթիի մօտակայ ածխահանքերուն շահագործումը, զանոնք դրաւելու ձեռնարկեցին: Իսկ Հայաստանի տնտեսական միւս հարասութիւնը եղաղ կողրի աղանքերն ալ հարկ էր ձեռք ձգել, թէ երիտասարդ հանրապետութիւնն առանց աղի ձգելու և թէ այդ աղին կովկասեան ուրիշ երկիրներ դրկուելովը Հայոց բրած շահը արգիլելու համար:

Եւ յետոյ կողրը ուազմական յատկութիւններ ունէր,

հոնկից կարելի էր սպառնալ Երեւանի : Իկտիր-Մարրղամիշ-կողը թուրքերուն սիրած ճակատն էր Հայաստանը հարուածելու համար :

Հայկական կառավարութիւնը բնականարար անտարբեր չէր կրնար մնալ այս բոլոր խմբութերուն և կողքի աղանքերուն ու Օլթիի ածխահանքերուն թուրքերուն ձեռքը գտնուելուն : Աւստի հրաման տուաւ նոյն ճակատի իր զօրամասին առաջ խաղալ :

Հայերը գրաւեցին Օլթին ու ածխահանքերը և անմիջապէս սկսան շահագործումը : Այս քարածուիլը փորձուեցաւ կառախումը : Համար և լաւ գտնուեցաւ :

Սեպտ. 7ին Կաղզուանի շրջանի հայ զօրքերը գրաւեցին թայլու Պուրուն սարը որ կը գտնուի Արաքսի վրայի Աքչայի կամուրջին հարաւ արեւմտեան կողմը : Սեպտ. 8ին գրաւեցինք Էնճէսու գիւղը և անոր հարաւ արեւելեան բարձունքները :

Սեպտ. 9ին ժամը 18ին երկու ժամ տեւող կոխներէ յետոյ Հայերը գրաւեցին Կողը և աղահանքերը : Գրաւուեցան 1 լեռնային թնդանօթ, 2 հեռախօս և այլ աւար : Մեր կորուստները անչան էին : Փիրլու գիւղին մօտ թշնամիին յարձակումին դիմադրած պահուն ինկաւ Սասունի հեծելազօրքի պիտի և մին անձնուեր հայրուկներէն Մանուկ :

Թուրքերը նոյն օրը գործողութեան սկսան Օլթիի ճակատին վրայ : Անոնք հրետանիի կրակ բացին վասկուտ լերան վրայ : Սեպտ. 10ին թրքական սաւասնակները երեւցան Սարը Դամիշի վրայ և վարձակում եղաւ Բարդուսի դէմ, և ուժեր կեղրօնացուցին Օլթիի ուղղութեամբ :

Քարապէքիր 4000 զօրք համախմբելով Օլթիի դէմ, դայն դրաւեց Սեպտ. 14ին և Հայերը քաշուելով բռնեցին Ազունդիր և Քեշիր գիւղերու գիւրքերը :

Այն օրէն սկսաւ Հայկական պարտութեան շղթայաւարը :





## 12—ԱԶՐՈՒՃԱՆԻ ԵՒ ՊԱԼՇԵՎԻՔՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Հայերուն յայտնի էր որ թուրքերը միացած էին Պալչէվիքներուն հետ և թէ ուղմական գործակցութեան մը կատարումը թուրքերը իրենցմէ չէին ծածկեր : Արդէն , Ազրպէճանի կողմէն , Պալչէվիք զօրքեր , մասնակցութեամբ թուրք զօրքերու , Օգոստոսին զործի սկսած և պատճառ դարձած էին որ Հայ—Ռուս զինազուլ մը կնքուի Զանգեզուրը , Դաւրապաղը և Նախիջեւանը զիջելով :

Պալչէվիքները թուրքերուն օգնեցին նաև դրամ , ուաղմանիւթ և պարէն զրկելով : Նոյնիսկ Ռուս մարզիներ դաշած էին թուրք բանակը : 8 փութ սակեզրամ որ թաղուած էր Անգեղակոթ զիւղը , Զանգեզուրի վրայով զրկուած էր Էնկիւրի :

Արեւմտեան ճակատէն թրքական յարձակումներուն արձագանգ կուտային Պալչէվիքները՝ արեւելեան կողմէն :

Սեպտեմբեր 15ին թաթարական յարձակում Շարուրի մարզին մէջ Տարալակեազի Դրունք զիւղին դէմ : Նոյնը Բազար Կեչարի մէջ :

16ին : Կարմիրներու յարձակում Խջեւանի մարզը , Աքսիպակա զեւափ հովիտին մէջ : Այս ճակատին վրայ Պալչէվիքները զրաւած էին կարգ մը զիւղեր զորս Հայերը մասամբ ետ առին :

Երեւան բողոքեց որ կը բանաբարուի՝ Օգոստ . 10ի դաշինքը : Սեպտ . 21ին թաթարները Բազար Կեչարի կողմէն անցան հայկական սահմանը և միանգամայն յարձակեցան Շորջայի և Պապաձան Տէրէսի զիւղերու վրայ , բայց ետ մղուեցան : Խջեւանի ուղղութեամբ Աքսիբար գիւղի հովիտէն մեր զօրքերը թշնամին քչեցին և գրաւեցին Փարախլի և Մազամլի զիւղերը : Թշնամին քաշուեցաւ Օգոստ . 10ի պայմանագրի սահմանադիմք :

Սեպտ . 22ին թշնամին դարձեալ յարձակեցաւ , Աքսիբարայի երկու զիւղերը զրաւեց զորս Հայերը յաջողեցան վերաբրաւել :

Այդ օրերը, թուրքերը ասդին կը ոմբակոծէին Սարը Ղամբչի մէջ Քէու Օղլու Պաշը բարձունքը:

Կարմիր Ծուսերու և Ազէրիներու անպաշտօն գործակցութիւնը թրքական զինուորական գործողութեանց, այսպէս տեւեց քիչ մը ժամանակ ևս, և երբ թրքական յարձակողականը ծաւալեցաւ ու Հայաստանի և Սալիկիթներու միջիւ բանակցութիւնք սերտ հանգամանք մը սաացան, այն ստեն անյայտ պատճառներով, թէ Մոսկուայի կառավարութիւնը և թէ Ազրակէնան չէզոքութիւն յայտարարեցին ներկայ կը ոխին մէջ :

### 13.—ԹՐՔԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅԱՐՁԱԿՈՒԱԿԱՆԸ

Հայաստանի հետախուզական պաշտօնատունը սեպտեմբերի կիսուն կը տեղեկանար թէ Թուրքերը կը պատրաստուն յարձակիլ Հայաստանի վրայ :

ՔարաՊէքիրի բանակը իր շարժումը սկսաւ սեպտ. 21ին Սարը Ղամբչի ուղղութեամբ: Թուրք զօրքերը կանոնաւոր կազմակերպութիւն ունէին և հրետանիի բաւական կարեւոր ուժ մը:

Հայերը իրենց փոքրաթիւ ուժերը տարածած ըլլալով Մերտենիկ-Արտահան գծին վրայ, ստիպուեցան չուտով ամփոփուիլ Սարը Ղամբչի ուղղութեամբ:

Սեպտեմբեր 28ի գիշերը, Տաճիկները զգալի ուժերով յարձակման անցան Սարըզամիշի վրայ, միեւնոյն ժամանակ Բարսուսէն և Քարաքուրդի վրայով: Թշնամիին ճնշման տակ մեր զօրքերը ետ կը նահանջեն գէսփի Սարըզամիշ:

Խետիրի ուղղութեամբ Քիւրսերը և Տաճիկները կը սկսին շարժիլ: Սեպտեմբեր 28ին թշնամի խուզարկուներ երեւացին Արհաճ գիւղի շրջանին մէջ :

Սեպտ. 29ի գիշերը թշնամիին զերազանց ուժերուն ճնշման տակ մենք պարզեցինք Սարը Ղամբչը: Մեր յամաց զիմաղրութեան շնորհիւ Վէրիշէն զիւղի մօտ, յաջողեցանք անցնիլ Սարը Ղամբչը պաշտպանող զօրամասի թիկունքը, որով նահանջը կատարուեցաւ կանոնաւոր կերպով:

Հարամ-Վարդանի մօտ, Սեպտեմբեր 29ին, թշնամիին

թիկունքային շարժումը ետ մղուեցաւ հակահարուածով մը :

Նօվո-Սէլիմի՛ր շրջանին մէջ , Սեպտ . 30ին ժամ 12ին թըշ-նամին հրետանիի կրակի աջակցութեամբ յարձակման անցաւ Օլուխլու գիւղի մեր զօրքերուն վրայ , սակայն մեր զօրամսաերուն կողմէ ետ մղուեցաւ :

Ճակատը կը տարածուէր 0լթիէն իկարի , շուրջ 250 քի-լոմէթր տարածութեան մը վրայ :

Ստացուած տեղեկութիւններու համաձայն թրքական ուժերը երկու զօրաբաժիններէ կը բաղկանային , մօտ 8-9000 հոգի , որոնց կը գործակցէին թուրք եւ քիւրտ պաշտօղուք-ներ , ալան թալանի ախորժակալ վասուած : Թուրքերը իդ-միրի ճակատէն և Տրավիզոնի զօրաբաժինէն ալ ուժեր փոխազեցին հայկական ճակատը :

Թրքական բանակատեղին հաստատուած էր Հասան Քալէ բայց յետոյ փոխազրուեցաւ Սարը Ղամիշ :

Թրքական 9րդ զօրաբաժինը կը գործէր իկարիի մարզին մէջ , 11րդը Սարը Ղամիշ-Կաղզուան-Կարս գծին վրայ : Կ'ըսուի թէ այս զօրաբաժինին կը հրամայէր նուրի փաշա :

9րդ զօրաբաժին մէջ առնուած էին նախկին թաթլարա ան հեծելագունդը որ Ազրակէճանի Մուսավաթական կառավարութեան օրով նուրի փաշայի հրամատարութեամբ կը գործէր Ղարաբաղի մէջ , զօր . Ետիքարովի զօրաշարքերուն մէջ : Բայց Պալէվիքեան յեղաշրջումէն յետոյ այդ զունդը անցաւ Պայտղիտ , յետոյ կրզրումի ուր վերակազմուելով կչունեցաւ Ազրակէճաննեան հեծելագունդ : Անոր միծ մասը լէզլիիներ էին և իրը առաջապահ կը ծառայէր . այն էր որ առաջին անգամ մտաւ Սարը Ղամիշ :

Սարը Ղամիշի արագ անկումը կը ճեղքէր Հայկական ճակատը :

Ահազանզը հնչեց , և առաջին զործը եղաւ հայկական ցրիւ ուժերը շուտով խմի համախմբել և կեզրոնացնել Սարը Ղամիշ-Կարսի ճամբուն վրայ , արգիլելու համար թրքական ներիումը մը :



Թրժական մարտելոց մը Կարսի դիմաց